

նուին, ալ անկէ ետքը օդապարիկը ուրիշ ընելու բան չունենար՝ եթէ ոչ այն հոսանքը բռնելն՝ որ իր գիտմանը ամլի յարմար է:

— Բայց այն ատեն, ըստ Բէնէդ հրամանատարը, այդ գօտիներուն հասնելու համար, պէտք պիտոր ըլլայ շարունակ ելլել իջնել: Եւ ասոր մէջն է բուն դժուարութիւնը, սիրուն տորդորս:

— Եւ ինչու համար, սիրուն հրամանատարս:

— Աղէկ հասկընանք մտքերնիս. այդ բանը դժուարութիւն մը և արգելքը մը կ'ըլլայ միայն երկայն ճանապարհորդութեանց համար, և ոչ թէ օդային պարզ պայոտներու համար:

— Եւ պատճառը, եթէ կը հաճիս:

— Վասն զի չես կրնար բարձրանալ առանց նաւախիճ թափելու, և ոչ ալ կրնաս իջնել առանց կազ կորսնցնելու, և այս գործողութեամբ, կազի և նաւախիճի պաշարներդ շուտ մը կը սպառին:

— Աղնիւդ Բէնէդ, բոլոր խնդիրը ատոր վրայ կը կայանայ: Այդ է մէկ հատիկ դժուարութիւնը, որուն գիտութիւնը պէտք է ճգնի յաղթելու: Խընդիրը օդապարիկը ուղղելը չէ, այլ անոր վերէն վար շարժմունք տապաւորել, առանց այն կազը կորսնցնելու, որ իր ուժն է, իր արիւնը, իր ոգին, եթէ կարելի է այդ կերպով հասկընել:

— Իրաւունք ունիս, ազնիւ տոքդորս. սակայն այդ դժուարութիւնը դեռ չէ վերցուած, այդ միջոցը դեռ չէ դրանուած:

— Ներէ խնդրեմ, այդ բանը դըտնուած է:

— Որմէն:

— Ինձմէն:

— Գեղնէ:

— Կրնաս ըմբռնել որ առանց այդ գիւտին ինքզինքս չէի կրնար վասնզի մէջ ձգել օդապարիկով Ավրիկէն անցնելու: Քսանը չորս ժամ ետքը կազէ զուրկ կը մնայի:

— Սակայն Անգղիա ատոր վրայք խօսք մը չըրիր:

— Ոչ: Միտք շունէի գիւտիս վրայ

ամենուն խօսելու տոփթ տալ: Այդ բանը անօգուտ կ'երևար ինծի: Ծածուկ պատրաստութեան փորձեր ըրի ու շատ գոհ եղայ. ուստի և ոչ ալ պէտք ունէի աւելի բան մը սորվելու:

— Աղէկ ուրեմն, աղնիւդ ֆէրկըսըն, կարելի է արդեօք գաղտնիքդ հարցնել:

— Ահա այս է, պարոնայք, և իրն շատ պարզ է:


Ունկնդրաց ուշադրութիւնը վերջի աստիճանի գրգռուեցաւ, ու առքդորը հանդարտաբար հետեւեալ կերպով սկըսաւ խօսիլ:


Կը շարունակուի:

### ԿԱՑԱՐԱՆ ՇՈԳԵԿԱՌԱՑ Ս. ԲԱՆԳԻՌԱՏԻՈՍ Ի ԼՈՒՏՈՆ

Լոնտոնի բազմաթիւ հիանալի չէնքերուն առաջիններէն մէկը կը համարուի Արբոյն բանգրատիոսի շոգեկառաց կայանքը, որուն նորաշէն կամարակապ սրահին չքեղութեանը չկայ աշխարհիս վրայ ուրիշ մը՝ որ կարենայ մրցիլ: Ճանապարհորդ մը որ հիւսիսակողմէն դէպի ի լոնտոն կու գայ՝ հեռուէն հսկայածե չէնք մը կը նկատէ, որ իբր լեռան մը թիկունք կը ներկայանայ: Հետզհետէ մօտենալով և ուշադիր նայուածքով կ'որոշէ թէ անբաւ մեծութեամբ տակառածե յարկի մը երկայնութեան ճակատն է, որ կարծես թէ ուղղակի գետնէն կը բումնի: Եւ է այն Արբոյն բանգրատիոսի շոգեկառաց կայարանին գաւկիթ կամկամարակապ սրահը, Քինկսիքոսի մօտ, Միաղէնու երկարուղոյն ելլը:

Միտլէնտ երկաթուղին բարձր ճամբէ մը լոնտրայ կ'իջնայ, և իբր հակեալ մակարդակ մը Ս. Բանգրատիոսի կայարանը կը մօնայ: Շըջակայ ճամբաներէն 13-14 ոտք բարձր ըլլալով, հարկ եղեր է որ կայարանն ալ նոյն բարձրութեան չափը հասնի. ուստի այս վախճանիս համար ամուր հիմունք ձգուեցան՝ որոնք 690 սիւներու վրայ զինքը





CODHRING & CO

կը վերցնեն, և առկախեալ ելք կը ձեւացը նեն, որ քան զշամիրամյա առկախեալ պարտէզները աւելի զարմանալի է:

Այս սիւները, որ 20 ոտք խորութեամբ հիմանց վրայ կը հանգչին, երկաթէ գօտիներու ցանցակերպ մը կը վերցնեն, որուն վրայ՝ աւազանի նըման երկաթէ հաստ տախտակներ կան, խիճով լեցուն. անանկ որ՝ մարդուն մոքէն չանցնիր որ ոտքին տակը անանկ ահաւոր ստորերկրեայ լաբիւրինթոս մը ունենայ: Շողեկառաց գըլխաւոր մուտքը հարաւային կողմն քրստում րօտ ճամբուն վրայ է. հետեակ գնացողք լայն շքեղ սանդղէ մը վեր կ'ելլեն: Կայարանին ներսը մեծ ահագին թիւննէլ մը կը նմանի. որովհետեւ այն երկաթապատ յարկը, որ 240 ոտք լայնութիւն ունի, 690 երկայնութիւն և 96 բարձրութիւն, մէկ խարիսխ մը միայն ունի, որ գեանէն մէկ քանի մը ոտք բարձր է: Շքեղատես են յարկին երկու կողմերը. Երկաթէ թիթեղներով պատած՝ մեծ ապակիներու տախտակներ ագուցած են, որոնք առատ լցո մը կը ցոլցանեն: Շէնքը դրսէն ու ներսէն գոթացի գեղեցիկ ճարտարապետութեամբ կը փայլի: Մինչև հիմա լոնտրա արուեստական շէնքերու մէջ անփոյթ կ'ըլլային ճարտարապետութէ գեղեցիկութիւնը նայելու, ու միայն օգտին ուշ կը գնէին. բայց ասոր մէջ գեղեցիկը և օգտակարը աղուոր ներդաշնակութեամբ մը միացուած է:

### ԱՆԾԱՆՈԹ ՊԱՏԿԵՐԱՀԱՆ ՄԲ:

Օր մը Ռուպէնս Մատրիտի մէջ պլտըտելու ատենը, վանք մը կը մտնէ, և հօն զարմանքով պատկեր մը կը տեսնայ՝ որ մեծ տաղանդ ունեցող հեղինակի մը ցոյց կու տար: Այդ նկարը կրօնաւորի մը մահը կը ներկայացընէր: Ռուպէնս աշակերտները կանչելով, պատկերը ցուցուց, որուն վրայ ամենքը զարմանքով լեցուեցան:

— Ո՞վ արդեօք կրնայ ըլլալ ասոր հեղինակը, հարցուց վանտիք, Ռուպէնսի սիրելի աշակերտը:

— Անուն մը կայ պատկերին վրայ, բայց զգուշութեամբ աւրած են զայն:

— Ռուպէնս այն ատեն վանքին մեծաւորին հարցուց այն պատկերին հեղինակին անունը:

— Ատոր նկարիչը այս աշխարհէս ելած է, պատասխանեց ծեր կրօնաւորն:

— Մեռած է, աղաղակեց Ռուպէնս, մեռած... և ոչ ոք ճանչցեր է զանիկայ մինչև հիմա, ոչ ոք արտաքերեր է այն հիացման արժանի անունը՝ որ անմահ պիտի ըլլար, այն անունը՝ որուն առջեր թերես իմ անունս ալ կը խաւարէր. և սակայն, վրայ բերաւ ճարտարը վեհանձնութեամբ, ես Պօղոս Ռուպէնս եմ:

Այս անունս որ լսեց, մեծաւորին տժգոյն երեսը կարմրեցաւ, աչքերը բորբքեցան, և զանոնք Ռուպէնսի վրայ սկեռելով անանկ նայուածքներ կուտար՝ որ անյագելի հետաքրքրութիւն մը կը յայտնէին. բայց իր այս մտաց յափշտակութիւնը շատ շտեւեց: Կրօնաւորը ինքնիրեն դալով յանկարծ աչքերը վար առաւ և ըստաւ.

— Այս ճարտարը ալ այս աշխարհէս չէ:

— Իր անունը, հայր, իր անունը ըսէինծի՝ որ կարենամբոլոր աշխարհի ծանուցանել, և իրեն այն համբաւը տալ որուն արժանի է:

— Կրօնաւորը կը գողար. ճակտէն ցուրտ քրտինք մը նիհարեալ երեսին վրայ կը վազէր, և շրթունքները գալար գալար կ'ըլլային ցընցմամբ, իրը պատրաստ այն գաղտնիքը յայտնելու, որուն տէրը բուն ինքն էր:

— Իր անունը, իր անունը զուրցէ, կրկնեց դարձեալ Ռուպէնս:

— Մտիկ ըրէ, ըստ կրօնաւորը, խօսքս սխալ հասկըցար. ըսի թէ պատկերին նկարին ալ այս աշխարհէս չէ. բայց այն ըսել չեմ ուղեր թէ մեռած է:

— Կ'ապրի, կ'ապրի ուրեմն. ոհ, ճանչցուր զանիկայ մեղի, ճանչցուր, ճանչցուր: